

ՅՈՎՆԱՆ ԱՐՔ. ՏԵՐՏԵՐԵԱՆ

Ար Աւալիփ
Թունը

The Doorway
to New Life

2012

ՄԵԾ ՊԱՀՔԻ ճԱՆԱՊԱՐՀԸ ՈՒՐՎԱԳԾՎԱԾ ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ ՊԱՏԳԱՄՆԵՐՈՎ

Որեւիցե ճանապարհ նախ եւ առաջ ենթադրում է սկիզբ, ընթացք եւ ավարտ: Մեծ Պահքի ճանապարհը Եկեղեցու սրբազան հայրերը իրավամբ նմանեցնում են մեր կյանքի ճանապարհին, իրեն բնորոշ բոլոր հանգրվաններով:

Իմ այս խոսքում փորձ եմ կարարել Սրբազան Հոր մբքերով ուրվագծել մի յուրահավուկ ճանապարհ եւ այն հասցնել իր բաղձալի հանգուցալու ծման:

Արդարեւ, «Ճանապարհ» բառը որբան նյութական, նույնքան առավել հոգեւոր իրականություն է, ինչը սկսվում է «**Նոր կեանքի դուռ**»-ը բացելով: Այս «Նոր»-ի «**Տևիլոր մեր մարդկային հոգեկանութեան անքակրելի մասն է**»:

Ճանապարհի վրա ովք դնելուն հաջորդում է ընթացքը՝ աներեր եւ ասկիվածահաճութեանը: Իսկ ասկիվածահաճութեանը ընթացք կարձանագրենք, երբ՝ «**Կրունք Ասրուծոյ պատրօսամը**», որը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ «**Հրաւեր հոգեւոր վերածնունդի**», վերսպին «**Ճարդարապետելու մեր կեանքը**» եւ դառնապու՝ «**Սրեղծագործակից Ասրուծոյ**», զիվակցելու, որ՝ «**Քարոյականութիւնը բոլոր ժամանակներու մեծագոյն արժեքն է**» եւ, որ՝ «**Քրիստոնէական վարդապետութեան զիստորագոյն յարկանիշներին մեկն է սիրել այն մարդիկը, որոնք մեր անձերու նկարմասն ժիստական կեցուածք են որդեգրած**»:

Մեր ճանապարհորդության մեջ հաճախ հասնում ենք մի հանգրվանի, երբ Ասքծուն փորձում ենք փնտրել «**Ասպրուածներու մշակոյթին մեջ**» եւ ի վերջո Տիրոց եւ Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, մեր հոգու մեջ գրնում ենք Միակի պարկերը: Միակին ու ճշմարիվին գրնելուց հետո, սկսում ենք ճանաչել նրան եւ անդրադառնալ, որ Ասքված օքար մի Էություն է, ընդհակառակը՝ «**Ասպրուած մեր հոգեհարսազմն է**»: Նա նոյն Ինքը մեր Երկնավոր Հայրն է, ում հետ մեր սիրաքը գենչում է հարաբերվելու եւ այդ աղոթաբույր հարաբերությունը, լավագույնս դրսեարվում է «**Գոտիքյան**» մեջ: Ահա այս ժամանակ ենք գիտակցում, որ՝ «**Աղօթօթի գլխաւոր դերակարպութիւնը կը կայանայ ոչ թէ մեզմէ դուրս գրնուող իրավակներու վրայ, բայց մեր հոգեւոր աշխարհին վրայ»:**

Ճանապարհի որոշակի հանգրվաններ անցնելուց հետո պահ է գալիս, որ գիտակցում ենք, թե՝ «**Մեզմէ ոչ ոք առանձին է**», որ միասնաբար Եկեղեցին ենք կազմում, որ «**Եկեղեցին Ասպրուծոյ ձեռակերպն է եւ ինչ պարփի է մեզ դրուած դառնալ ապրող Եկեղեցին**»:

Եւ, վերջապես, ճանապարհի վերջավորության անդրադառնում ենք, որ այն նաեւ ավարդ ունի, սակայն այս ավարդը մեզ՝ ճշմարիվ քրիստոնյաներիս, ովքեր ունեն Հարության հույսը (Ա. Կորնթ. 15), չի անհանգստացնում, քանզի «**Ասպրուծոյ հետ ապրուած կեանքը, ապահովուած կեանք է**»: Այո՛, մենք «**Ճնած ենք յաղթելու ոգեկան ոյժով**» եւ «**Մահուան դև յաղթական**» բացականչելու. «**Ո՞ւր է, մահ, քո յաղթութիւնը, ո՞ւր է, գերեզման, քո խայթոցը**» (Ա. Կորնթ. 15:55):

Ուրեմն՝ «Էսկանք այն է, որ մեր կեանք-ը Ասպուծոյ հետ թլայ յախռենական եւ հասպաս»:

Սիրելի ընթերցող, ճանապարհի իմ առաջարկած այս հանգրվանները, հավասարապես վերաբերում են բոլորիս: Ուստի, եկեք լրջությամբ մոփենանք այս օգտաշաբ աշխաբությանը եւ թող մեզանից յուրաքանչյուրը այս գրքի օգնությամբ փորձի իր կյանքին բնորոշ ճանապարհն ուրվագծել. այն քաջ համոզումով, որ Քրիստոնյայի ճանապարհը Տիրոջ օգնությամբ, Տիրոջ հետ եւ մանավանդ Տիրոջ մեջ պիտի ընթանա, քանզի ինչպես Սբ. Գրիգոր Տաթևացին է ասում, Քրիստոնյան այն մարդն է, ով Քրիստոս Ասքծուն իր մեջ է կրում. «**Քրիստոս ի նա»:**

Խորին ակնածանոք՝

Հայկ Մաղոյան

ԲԱՅՑՈՒՄ – ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

**«Խօսքոյ ձրագ է քայլերուս յուսաւորող՝
ձամբաներուս» (Սաղմոս 119:105):**

Սաղմոսի այս բառերը սրբի խորերէն աղօթք են առ Ասպուած բոլոր անոնց համար, որոնք իրենց կեանքը կ'ապրին Ասպուծոյ հետի, միշտ իրենց սրբին, մքքին ու հոգիին սեղմ պահած ունենալով Ասպուածաշունչ Մափեանը: Կ'ապրինք աշխարհի մը մէջ, ուր նիւթը ամէն օր աւելիով գիրական կը դառնայ մարդկային կեանքին մէջ, որուն հեգեւանքով ալ նոյն մարդը կ'օգարանայ Ասպուծմէ, հեգզինքը իր մէջ նուազեցնելով նաև Ասպուծոյ պարկերը: Երանելի ենք, սակայն, որովհետեւ մեր առջեւ կը բացուի դէպի Սուրբ Զափիկ քանող քառասնօրեայ հոգեւոր ճանապարհորդութիւնը, որուն ընթացքը պէտք է լեցնենք աղօթքով ու պահեցողութեամբ. Ասպուծոյ խօսքով, որպէսզի Մեծ Պահքի ճանապարհորդութիւնը դառնայ դէպի Ասպուած քանող կեանքի ընթացք:

*Քեզի կը դիմենք մարդասէր Տէր,
շնորհէ՛ որ ամբողջ սրբով ու մարով
սիրենք Քեզ, եւ մեր ամբողջ զօրու-
թեամբը նուիրսինք Քու պաշտոիրամ-
ներուդ գործադրութեան: Մեր ձեռքերը
Քեզի կը բարձրացնենք սրբութեամբ,
արժանանալու Քու շնորհիքի եւ ողոր-
մութեանդ, որպէսզի մեր առաքինի
գործերուն մէջ յաջողութիւն գտնենք,
որովհեւըև Դոնին եւ մեր կեանքին Տէրը,
ողորմնած Ասպուած, եւ Քեզի՛ կը վա-
յելեն փառքը, իշխանութիւնն ու պա-
տիւր յախիցեան: Ամէն:*

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

**«Սէր առանց կեղծիքի, այրելով չար՝
յարի բարիին» (Հոռվմ. 12:9):**

Քրիստոնէական սէրը պէտք է ապրիլ իր կափարեալ իմաստով: Չենք կրնար կեղծաւորութիւն խառնել սիրոյ մէջ: Երբ կը սիրենք, թող մեր սէրը ըլլայ անկեղծ եւ կափարեալ: Քրիստոնէական վարդապետութեան մէջ սէրը ունի հիմնական այլ իմաստ մը եւս, որով եւ սիրոյ հասկացողութիւնը կը դառնայ աւելի ամրող եւ կափարեալ: Եթե այս իմաստով սէրը կեանքի կոչենք ընկերներու միջեւ, եւ ի մասնաւորի ամուսիններու՝ այր եւ կնոց միջեւ, ապա դժուար թէ նեղութիւններ եւ կամ բաժանումներ յառաջ գան: Հետեւաբար, երբ Պօղոս Առաքեալ կը պարզամէ. «Սէր առանց կեղծիքի», իր խօսքով կը զգուշացնէ մեզի, որ հետու մնանք չարեն: Ուրեմն կեղծաւորութիւնը չարութիւն է եւ պէտք է արել չարը եւ հետքապնդող ըլլալ բարիին:

Այսօրուայ մեր աղօթքի կեանքը հասկավենք Պօղոս Առաքեալի այս խօսքին վրայ. «Սէր առանց կեղծիքի, ափելով չարը՝ յարի բարիին»: Տեսակով մը, ամէն անզամ, երբ կը կարդանք Առաքեալի պարզամը, կարծէք անոր խօսքը կը դարձնենք նաեւ մեր հոգեւոր կեանքի հայելին իր եկեւեցներով: Եթե երբեք մեր մէջ տկարացած է սիրոյ քրիստոնէական ընկալումը, ապա նպարակ դարձընենք Քրիստոսի սիրոյ վարդապետութիւնը ապրիլ իր ճշմարիք առումով, առանց զլանալու խոնարհելու մեր ընկերներուն առջեւ եւ ծառայելու անոնց: Նոյնը կը պահանջուի նաեւ ամուսիններէ հաւասարապես, որ-

պէսզի ընսրանիքը ըլլայ բարգաւաճ, Ասպուծոյ
կամքին դրսեւորումը:

«Զարութեան փոխարէն մէկու մը չարութիւն
մի՛ հարուցանէք: Բարին խորհեցէք բոլոր մար-
դոց առջեւ. ինչ որ հնարաւոր է ձեզի, խաղաղու-
թիւն պահեցէք բոլոր մարդոց հետ: Զարէն մի՛
յաղթուիր, այլ բարիով յաղթէ չարին»: (Հռովմ.
12:21):

ԵՐԵՔՇԱԲԹԻ

«Հոգիով եռացէք,
Տիրոջ ծառայեցէք» (Հոռվմ. 12:11):

Ինչ կը նշանակէ «Հոգիով եռացէք»: Գոնէ քրիստոնեային համար բացապրութիւնը պարզ է. գիրակից դառնալ Ս. Հոգոյ շնորհներուն ու Անոր առաջնորդութեան, եւ գնահավել այդ բարիքները գործնապէս: Որովելու եթէ այս գիրակցութիւնը չունինք, ապա մեր մէջ կրնայ արմար ներկել մեծամբութիւնը, որը մեծագոյն եւ գուցէ մեղքերուն մէջ առաջինն է: Այդպէս փիեզերքի Արարիչն Ասպուած Ինք է եւ իրեն բրուած էր վայելելու շնորհքը երախսապարտ սրբով:

Հերեւաբար, թող Ս. Հոգիի շնորհներուն գիրակից կեանք մը ապրինք եւ ապա Տիրոջ ծառայենք: Իսկ Ասպուծոյ ծառայել կը նշանակէ փիեզերքի հանդէպ ունենալ յարգանք, հոգածութիւն եւ սրեղծագործ վերաբերմունք: Տիրոջ ծառայութիւնը գործնականացնենք միմեանց հանդէպ խոնարի ծառայութեամբ: Աշխարհը որուն մէջ կ'ապրինք բոլորովին այլ նկարագիր մը պիտի ունենար, եթէ ողջ մարդկութիւնը ունենար միմեանց հանդէպ խոնարի ծառայութեան ընթացք մը: Այդ իսկ պատճառով, Պօղոս Առաքեալի պարզամը նոյնքան եւ այժմէական է նաև այսօրուայ մարդկութեան համար: Եթէ գիրակից ենք, որ մեր ունեցած շնորհները Ս. Հոգոյ պարգևներն են, եւ եթէ մեր կեանքի ընթացքը Ասպուծոյ ծառայութեամբ է պայմանաւորուած, ապա աշխարհն այսօր գերծ կը մնար պարերազմներէ: Ուրեմն, մեր պահեցողութեամբ ու աղօթքով խմորենք մեր շորջինները եւ փորձենք զիրենք ներշնչել իսաղութեան պարզամով:

ՉՈՐԵՔՇԱԲՁԻ

**«Յոյսով ուրախացէք,
նեղութեան համբերեցէք» (Հոռվմ. 12:12):**

Յոյսը՝ քրիստոնէական մեծագոյն առաքինութիւններէն մէկն է Քրիստոսի աւազանէն երախան կը փափաքի հաւաքք, յոյս, սէր: Յուսալ կը նշանակէ հաւաքալ Ասպուծոյ: Յուսալ՝ կը նշանակէ ապրիլ Քրիստոսի հեք, ըլլալ չարչարակից Անոր կեանքին: Եւ եթէ Քրիստոս Ինք համբերեց մինչեւ խաչելութիւն, ուրեմն ինքան համբերող կրնանք ըլլալ նաեւ մենք: Շաք յաճախ փոքրիկ նեղութիւններու առաջ զինուելով մենք մեզ կը մագնենք յուսահապութեանց: Յիշենք, սակայն, Քրիստոսի նեղութիւնները մարդկանց հոգիններու փրկութեանը համար: Համբերութիւնը իրապէս կեանք է եւ աւելին՝ կեանքն իմաստալորող հրաշալի խորհուրդ մը: Մեծ Պահքի հոգեւոր ճանապարհորդութիւնը ասպուածային օրինութիւն կ'ընձեռնէ բոլորիս մէջ զարգացընելու յուսալու ոգին ու մանաւանդ նեղութեան համբերելու առաքինութիւնը: Այսօր աշխափաւորը եւ կեանքի փարքեր բնագաւառներէն ներս մասնագիտութեան մը պարրասպուող որեւէ անձ եթէ յունենայ յոյս եւ նեղութեանց համբերելու ոգին, անբարակոյս կը ձախողի:

«Յոյսով ուրախացէք, նեղութեան համբերեցէք»:

Ինծի համար Յոյսը Քրիստոս է եւ նեղութեանց մէջ համբերութիւնը քրիստոնէական կեանքի ընթացք:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

«Օրինեցէք ձեզ հալածողները,
օրինեցէք եւ մի՝ անիծէք» (Հռովմ. 12:14):

Այս պարզամը հասկնալու համար պէտք է ուշադիր կարդալ Քրիստոսի խօսքերը: Քրիստոս բոլորի հանդէալ միշտ դրսեւորեց ներողամիտ ոգի: Այդ իմաստով ալ շաբ յաճախ քննադապուեցաւ փարիսեցոց եւ դպիրներու կողմէ: Ինք կուզար վարդապետելու ներողամքութեան ուսկի օրէնքի մասին, մինչ դպիրներն ու փարիսեցիք կը համառէին կառչած մնալ Հին Օրէնքին:

«Օրինեցէք ձեզ հալածողները, օրինեցէք եւ մի՝ անիծէք»: Ինչպէս կարելի է օրինել մեզ հալածողները, որոնք վնաս եւ հարուած են հասցուցած մեզի: Եթէ քրիստոնեայ ենք, ապա այդ պայման է ապրիլ ներողամքօրէն, որովհետեւ այլապէս շաբ հեռու ենք քրիստոնէութենէ եւ քրիստոնեայ ըլլապէն: Քրիստոնէութեան մեծութիւնը կը կայանար արդէն այս հիմնական քայլին մէջ:

Մեծ Պահքը դպրոց մըն է ժամանակի հասկացողութեան մէջ որուն ընթացքը կրնանք իմաստաւորել, երբ պահեցողութեամբ ու աղօթքով աշխարանք կը փանինք փոխելու համար մեր կեանքի ընթացքը: Եթէ այդ փորձին մէջ յաջողութիւն արձանագրենք, ապա որոշապէս մերն է ճշմարիտ ուրախութիւնը:

ՈՒՐԲԱՌ-

«Համախոհ եղեք իրարու. ամբարտաւան մի՛
ոլլաք, այլ յօժար եղեք իտնարի բաներուն.
ինքինքնիդ ինսազունի տեղ մի՛ դնեք»
(Հռովմ. 12:16):

Քրիստոնեութեան ոսկի օրէնքներէն մէկը կարելի է համարել նաեւ այս: Ինչ որ կ'ակնկալենք մեր դիմացինէն չմոռնանք որ նոյնպիսի պարտաւորութիւն նաեւ մենք ունինք անոր նկագմամբ: Պէտք է նաեւ մերժել ամբարտաւանութիւնը եւ իտնարի ծառայութիւնը ցուցաբերել մեր դիմացինին նկագմամբ: Մեր կեանքի ընթացքին եւ կամ նկարագրի մէջ կրնանք յոռի բարբեր փոփոխութեան ենթարկել եթէ երբէք քաջութիւնը ունինք խօսելու անոնց մասին եւ մանաւանդ ընդունելու մեր թերութիւնները: Թերութիւններ ընդունած ըլլալու հանգամանքն արդէն իսկ հաւասար է սրբազրուած ըլլալուն: Կը նշանակէ թէ պատրաստակամ ենք լսելու եւ ընդունելու որոշակի խորհուրդներ եւ ուղղութիւններ: Իսկ լսել եւ ընդունել նաեւ համազօր է աղօթքի:

Մեծ Պահքը մեր առջեւ այսպիսի պարտաւորութիւններ կը դնէ, որոնք նախապայմաններ են դիմաւորելու համար Ս. Զաքիկը՝ Քրիստոսի Յարութիւնը: Այլապէս, եթէ ամբարտաւան ենք, եւ ցունինք իտնարհութեան ոգին եւ կը հապանանք մեր «Ես»ով, ապա արդէն իսկ դուրս ենք եկած քառասնօրեայ հոգեւոր ճանապարհորդութեան ընթացքէն:

ՇԱԲԱՁ-

«Զիրասիրութեան զիւր երթաբ»
(Հռոմ. 12:13):

Քրիստոնեայի ապրած կեանքին ու նկարագրին մասնայագուկ յափկանիշներէն մէկն ալ հիւրասիրութիւնն է: Բաւական չէ, որ հիւրասէր ըլլանք միայն մեր բարեկամներու ու հարազարդներու նկարմամբ, այլև կարողանանք նոյն բարի վերաբերմունքը ցուցաբերել նաև անխփիր բոլորի նկարմամբ: Ուրեմն, պահեցողութեան շրջանը հրաշալի առիթ կ'ընայէ նաև բոլորիս, որ մեր հոգեւոր կեանքին մէջ զարգացընենք նաև այս կարեւոր յափկանիշը՝ ըլլալու հիւրասէր: Եւ երանի, այս նոյն ոգին նաև կարողանանք որդեգրել մեր համայնքներու եւ եկեղեցիներու կեանքէն ներս, որովհետեւ այդպիսի արարքներով կը փառաւորենք Ասքուծոյ անունը:

ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ

Մեծ Պահքի երկրորդ Կիրակին իր կոչումը կ'առնէ Ասպուածաշնչական այն պատումէն, ուր մեզի կը ներկայացուի Աղամի ու Եւայի արդաքումը դրախտէն: Ասպուած փիեզերքը սփեղծելէ յեփոյ զայն ընծայեց մարդուն՝ իր վայելքին համար: Բայց մարդը միշտ աւելիին ձգվեց, ընդհուպ ցանկաց հաւասարուիլ Ասպուծոյ իր ձգումներով: Ահաւասիկ այդ իսկ պարճառով ալ Աղամ ու Եւա արդաքունեցան դրախտային կեանքն: Բոլորս ալ ծնած ենք աղամական մեղրով: Քրիստոսի աւազանէն մկրտութեամբ կը սրբուինք աղամական մեղքէն եւ կը զգենունք զՔրիստոս:

Մեծ Պահքի խորհուրդն ալ տարբեր չէ: Մեր առջեւ բացուող հոգեւոր ճանապարհորդութեամբ, աղօյթքով ու պահեցողութեամբ մեր մէջ կ'ամրապնդենք հաւաքքի կեանքն ու քրիստոնէական նկարագիրը: Ուրիշ խօսքով, Արդաքսման Կիրակին երգուած շարականներն ու կարդացւած աղօյթքներուն խորքը ինչքան կը պարմեն Աղամի եւ Եւայի դրախտէն արդաքսման մասին, նոյնքան եւ մեզի կը պարմեն այն հնարաւորութեան մասին, որ Քրիստոսի Մարդեղութեամբ մարդուն կը փրուի առիթը իր կեանքի ընթացքը վերահասպաքել դէպի Ասպուած ճանապարհորդութեան ուղիին վրայ:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

*“Whatever the mind of man can conceive
and believe it can achieve.” (Napoleon Hill)*

Մարդուն միփքը ինչպիսի յղացք որ ունենայ եւ այդ ալ հասպափ համոզումով մը, ապա անկասկած կրնայ այդ իրականացնելի, բայց բոլորի համար ալ յսփակ պէփք է ըլլայ որ մեր միփքը կը սպեղծագործէ միայն երբ Ասպուած է արմագքը մեր կեանքին: Իսկ Ասպուծոյ ներշնչումով սպեղծուածը անփարակոյս բարի է իր նկարագրով եւ օգփաշափ մարդկութեան: Ինչքա՞ն հաճեկի պիփի ըլլար, որ բոլորս ալ ինչպիսի պայմաններու մէջ ալ գրնուինք, միշտ աղօթքը դարձնենք հիմք մեր կեանքին, որովհետեւ աղօթքով ծնածը ուրիշ բան չէ եթէ ոչ հաւաքքին պաղաքերումը, Ասպուծոյ սիրոյ անչափելիութիւնը բացաբրող երեւոյթ մը:

ԵՐԵՔՇԱԲԹԻ

“Christ changes men, who then change their environment. The world would shape human behavior, but Christ can change human nature.”
(Ezras Taft Benso)

Քրիստոս՝ Դուռն է նոր կեանքին: Քրիստոս
Իր Մարդեղութեամբ կերպարանափոխեց աշ-
խարհը եւ աշխարհի մարդիկ իրենց մէջ գտան
աշխարհը փոխելու կարողականութիւնը: Ուրեմն
ինչքա՞ն Քրիստոսվ է լեցուած մեր կեանքը,
այնքա՞ն մեր մէջ կը գտնենք մեր կեանքի ըն-
թացքը փոխելու ներքին անբացագրելի ոյժը:
Փաստօրէն, կերպարանափոխուիլ դէպի բարին,
կեանքի մեծագոյն առաքինութիւնն է եւ գուցէ
զիսաւոր նպարակը Քրիստոսի Մարդեղութեան:
Բայց կերպարանափոխութիւնը դեղի չպիտի
ունենայ, եթէ երբեք հետու ենք կեցած Քրիստո-
սէ եւ աղօդ կերպով կը զգանք ու կ'ապրինք Աս-
պուծոյ ներկայութիւնը:

ՉՈՐԵՔԾԱԲԹԻՆ

Եկեղեցին՝ Ասպուծոյ ձեռակերպն է: Եւ ի՞նչ պարփի է մեզի դրուած դառնալ ապրող Եկեղեցի, այնպետք բերելու համար մեր ծառայութիւնը:

Որպէս հոգեւոր Առաջնորդ Արեւմբեան Թեմին մենք պարփք կը համարենք իրազեկ դարձնել բոլորդ, որ Մեծ Պահոց քառասնօրեայ շրջանին մեր առօրեան պիտի հասդարենք աղօյթի եւ պահեցողութեան կեանքի մէջ եւ հոգեւոր սերպողութիւններով պիտի լեցնենք վարչական աշխարանքներով խճողուած մեր կեանքը:

Այս փարի մեր հոգեւոր ընթերցումներուն առանցքը պիտի ըլլայ ոչ միայն Ասպուածաշունչը, այլ նաև Նարեկացու Աղօթամապեանը, որպէսզի լուսաւորենք մեր հոգին ու միտքը, մաքրենք մեր մարմինը եւ հաւաքրով աւելի զօրացած մեր կեանքը խառնենք Ասպուծոյ սուրբ գործին մէջ:

Բարի երթ բոլորիս, որպէսզի Մեծ Պահոցի հոգեւոր ճանապարհորդութեան ընթացքը ապրինք կեանքի նոր հետանկարներով միշտ զԱսպուած փնտուելու ազնուագոյն բուռն փափաքով:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

«Գացեք աշխարհեցեք ոչ թէ կորստական
կերակուրին համար, այլ այն ուստելիքին
համար, որ յափրենական է և զոր պիտի
տրայ ձեզի Մարդու Որդին: Որովհենքեւ
Հայրը զինք Աստուած կարգեց»
(Յովհաննէս 6:27):

Կեանքի մեջ մեզի կը հրամցուի երկու պե-
սակի կերակուր, առաջինը կորստական կերա-
կուրն է որուն եւս պեփք ունինք, որովհեքեւ
ֆիզիքական պահանջք մըն է այդ. երկրորդը,
որուն համար պեփք է աշխարհնք յափենա-
կան կերակուրն է: Ուրիշ խօսքով, Քրիստոսի
կեանքն է, Աւելքարանի հացն է, որուն հեք հա-
ղորդակցութեամբ մեր մեջ կ'առնենք ասրուածա-
յին լոյսը եւ անով խսկ կը դառնանք լոյս աշխար-
հի մեջ: Քրիստոս՝ Աստուածորդին, Իր Մարդե-
նութեամբ մեզի պարգենեց վերստին կենդանու-
թեան շունչը:

Քրիստոս՝ մեր կեանքի հայելին է: Ինչքան
կը մօպենանք Քրիստոսի, այնքան աւելի մօպի-
կեն կը գեսնենք նաև մեր ներքին աշխարհը իր
առաելութիւններով եւ թերութիւններով:

Ուրեմն աշխարհանք տանինք յափենական
կերակուրն անպակաս դարձնելու համար մեր
առօրեայ կեանքին մեջ: Այդ աշխարհանքը ուրիշ
բան չէ, եթէ ոչ մեր աղօթքով ու պահեցողու-
թեամբ ապրուած կեանքը:

ՈՒՐԲԱԾ

«Զի ոչ է արքայութիւն Ասպուծոյ կերակուր
և ըմպելի, այլ՝ արդարութիւն և
խաղաղութիւն և խնդութիւն ի Հոգին Սուրբ:
Զի որ յայսմ ծառայէ Քրիստոսի, հաճոյ է
Ասպուծոյ, և ընդիր մարդկան:
Ապա այսուհետեւ զիեւ երթիցուք
զիաղաղութեան և զշինութեան որ առ
մինեանս» (Հոռվմ.14:17-19):

«Որովհեսթեւ Ասպուծոյ թագաւորութիւնը ու-
փեկիք և ըմպելիք չէ, այլ՝ արդարութիւն և խա-
ղաղութիւն և խնդութիւն Սուրբ Հոգիով: Ան որ
այս ձեւով կը ծառայէ Քրիստոսի՝ հաճելի է Աս-
պուծոյ ու գովելի՝ մարդոց համար: Ապա ուրեմն,
հերամուք ըլլանք խաղաղութեան և շինութեան՝
իրարու հանդեպ»:

Եթի կը խօսինք Ասպուծոյ արքայութեան
մասին, այդ ոչ թէ կերակուր է եւ ըմպելի: Ինչ-
պէս առաքեալը կը զգուշացնէ, այլ՝ Քրիստոսի
Աւելարանին պարզեւած հոգեւոր կերակուրի մա-
սին անոր պարզամը: Նախ պարզ ենք մշտապէս
սնուցանել մեր հոգին, միզքն ու սիրսը Աւելա-
րանի հացով եւ ապա պիտի գեսնենք թէ մեր
էութիւնը կը դառնայ խաղաղութեան, արդարու-
թեան և ասպուծային ուրախութեան արքա-
յալութիւնը մարդոց կեանքին մեջ: Եւ ինչպէս
առաքեալը կը պարզամ՝ «Զի որ յայսմ ծառայէ
Քրիստոսի, հաճոյ է Ասպուծոյ»: Ովքեր այս կերպ
կ'ընկալեն կեանքը այդպիսիներ Ասպուծոյ աջքին
հաճելի կեանք մը կ'ապրին: Ուրեմն, Մեծ Պահքի
այս հոգեւոր ճանապարհորդութեան ընթացքին
մքածենք նաև այն մասին թէ ի՞նչ ձեւով Աս-
պուծոյ հաճելի կը դառնանք:

ՃԱԲԱՁ

Աղօթքը այն հզօր հոգեւոր ուժն է մեզմէ իւրաքանչիրի կեանքին մէջ, որ կը ծնի մեր մէջ Ասքուծոյ հեկ Երկխօսութեան պահուն: Աղօթել կը նշանակէ նմանակցութիւն հասքափել Քրիստոսի հետք: Աղօթել կը նշանակէ իջնել հոգիին խորքը եւ հոն զբնել Ասքուծոյ սփեղծած մարդը, որը անաղարք է: Ահա այդ պահուն կը սկսի մեր մէջ բարի զործողութիւնը պահելու Ասքուծոյ սփեղծածը իր բիւրեղ վիճակին մէջ:

Աղօթքի ամենագեղեցիկ արքայայփութիւններէն մէկն է նաեւ հաւաքական աղօթքը, որուն կարօք ենք բոլորս: Քով-քովի ըլլանք միասնական աղօթքի կեանքով եւ այն ժամանակ պիտի խորապէս ըմբռնենք թէ ո՞ր է գեղեցկութիւնը կեանքին: Որովհետեւ այդ ժամանակ պիտի զգանք որ մեզ միացնողը Ասքուած Ինք է, որ հոգիները կը միաւորէ ու կը դարձնէ ապրող ու սփեղծագործող Եկեղեցի:

*Lul' մեր ձայնը աղօթքի Տէր
Ասլրած, որ մեր սրբի խորերէն
Քեզի կ'ընծայենք: Lul' մեր ձայնը
աղօթքի, որ խաւարի մէջն խար-
խափող մարդը առաջնորդէ դէ-
պի լոյս եւ ճշմարտութիւն: Դուն
որ ամենակարողն ու ամենաբա-
ռևական Տէրն ես բոլորիս համար
Քու սուրբ խորանի առջեւ երկր-
պագութեամբ նորոգէ խրաքանչիւ-
րիս կեանքը, որպէսզի զործենք
այն ինչ որ Քու բարեւեր կամքն
է: Ամէն:*

ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱՎԱԿԻՆ

Մեծ Պահքի երրորդ կիրակին կը կոչենք Անառակի Կիրակի, որովհետեւ օրուան Աւելքարանական ընթերցումն ալ այդ կը թելարձէ: Քրիստոս մեզի կը պարմէ իրական կեանքէն առնուած պարմութիւն մը եւ անիկա կը դարձէ մեր կեանքի հայելին: Անառակ Որդիին առակը թերեւս ամենէն աւելի պարմուած առակներէն մէկն է, որ երբեմն կը յիշաքակուի որպէս ինքնին փոքրիկ Աւելքարան մը, որովհետեւ իր մէջ կը խփացնէ քրիստոնէութեան ոգին եւ ողջ դասփիարակութիւնը:

Ներողամբութիւնը մարդկային կեանքին մէջ ամենէն աւելի փնտուած վերաբերմունքն է: «Տերունական Աղօթք»-ին մէջ մենք իննդրանք կը ներկայացնենք Ասքուծոյ, որպէսզի ներէ մեր մեղքերը, բայց յաճախ կը մոռնանք նոյն ոգին ցոյց դպալու մեր նմաններուն նկագմամբ: Անառակ Որդիին առակով մեզի ներկայացող Հօր կերպարը կը ներկայացնէ Ամենակարողն Ասքուած: Երկու դրդաքը կը ներկայացնեն մարդկութիւնը իրենց նկարագրի իրայագրկութիւններով: Փոքրը անառակ կեանքով մը ապրելէ յեպոյ զղչում կ'ունենայ եւ քաջարար կը դիմէ Հօրը ներողութիւն իննդրելով անկէ իր անհնազանդ կեանքով մը ապրած ըլլալուն համար: Մեծ որդին կը ներկայացնէ մարդկութեան այն խալը, որոնց սրբին մէջ արմագացած է նախանձն ու աններող ոգին:

Ուրեմն կարդանք Անառակ Որդուն առակը եւ Ասքուծոյ օրութեամբ ու առաջնորդութեամբ փոխենք մեր կեանքի ընթացքը՝ դէպի Ասքուծոյ հաճելին:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Բարոյականութիւնը բոլոր ժամանակներու մեծագոյն արժեքն է որ մարդկութեան կեանքին մէջ կը հասպարէ նպարակ եւ ամենէն հիմնականը՝ կը դառնայ կամուրջը Մարդ եւ Ասպուած յարաբերութեան միջեւ: Բարոյականութիւնը մարդուն հոգեւոր կեանքին արմաքն է առանց որուն կեանքը կը կորսնցնէ իր բնական ընթացքը, կը կորսնցնէ Ասպուծոյ ներկայութիւնը եւ որպէս հետվուանք կեանքը կը դառնայ անախործ եւ աննպարակ: Բարոյականութեան շնորհիւ է, որ կեանքը մեր առջեւ կը բանայ ճանապարհը դեպի Ասպուած: Բարոյականութեան շնորհիւ է, որ կ'ըմբռնենք թէ միշտ չէ որ ընթացք պեսք է փանք երեւոյթներու, որոնք հաճելի են մեզի, այլ կարաքելու այն բոլորը, որոնք անհրաժեշտ են մարդկութեան բարիքին եւ հաճելի են Ասպուծոյ աջին:

Rev. Ronald Ralheiser

ԵՐԵՔՇԱԲԹԻ

Քրիստոնէական վարդապեպութեան գլխաւորագոյն յավկանիշներէն մէկն է սիրել այն մարդիկը, որոնք մեր անձերուն նկազմամբ ժխրական կեցուածք են որդեգրած։ Ուրիշ խօսքով վնաս են պարճառած մեզի իրենց խօսքով ու գործով։ Բայց այդպիսիներուն նկազմամբ Քրիստոս կ'առաջադրէ սէր ցուցաբերել եւ այդ օրինակ կեանքով յաղթել չարին։ Եւ գլխաւոր պարճառը այս մօգեցումին այն է, որ անոնք նոյնքանով Ասքուծոյ սպեղծածն են եւ մերժել այդ մարդիկը եւ կամ չարութեամբ փոխադարձել անոնց պարճառած չարիքին դէմ կը նշանակէ հաւասարուիլ անոնց եւ իշնել նոյն մակարդակին։

ՉՈՐԵՔԾԱԲԹԻ

*“Often when we are blessed with prosperity
our awareness of our need for God recedes.”*

(Bill Peatman)

Թէ ինչո՞ւ համար կ’աղօթենք, այս հարցումին պարասխանները շատ են: Գէթ նոր պարասխան մը, բացարութիւն մը կ’ուզենք աւելցնել պարասխաններու շարքին, որն այնքան պարզօրէն, բայց բովանդակալից կերպով արդայայփած է Bill Peatman “Able to prosper in any situation - with God’s love” խորագիրը կրող խորհրդածութեան մէջ:

Մարդը երբ չափէն աւելի կը փարուի նիւթական արժեքներով, ուրիշ խօսքով գերին կը դառնայ նիւթին, շատ բնականօրէն անփեղեակ եւ անզիփակից կը դառնայ այն ճշմարգութեան, որ իր մէջ է Ասպուած, որուն գոյութեանը կ’անդրադառնայ միայն աղօթքի կեանքով: Զգոյշ պէսք է ըլլալ, սակայն, սխալ կերպ բացարքելու խօսքը: Որովհեքեւ խօսքը չի վերաբերիր այն մասին, որ մարդը չի կրնար ձգքումը ունենալ գնդեսապէս աւելի բարիօք կեանք մը ունենալու եւ վայելելու Ասպուծոյ գուած բարիքները: Հեքեւաբար, զգոյշ ըլլանք եւ կեանքի բոլոր պայմաններուն մէջ չմոռնանք որ Ասպուծոյ սփեղծածն ենք եւ Ասպուծոյ գծած ճանապարհէն բայլելու պարփականութիւնը ունինք: Իսկ Ասպուծոյ գծած ճանապարհին ուղեցոյցը՝ Քրիստոսի Աւելիքանն է:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

*“Sometimes when I consider what tremendous consequences come from little things...
I am tempted to think... There are no little things.”*
(Bruce Bartor)

Ծադր յաճախ մարդը մեծ միջադէպերու մէջ կ'ուզէ պեսնել Ասպուծոյ փառքը և մեծութիւնը, առանց հասկընալու որ կեանքի մէջ երբեմն ամենէն փոքր և երբեմն աննշմար երեւոյթներ աւելի խոր փայտորութիւն և ուրախութիւն կը պարզաբեն մեզի: Փոքր կարծուած իրավիճակներ իրենց հեգքը կը թողուն մեր հոգեւոր կեանքին վրայ, այն ասպիճանի, որ նոյն մեր յեփագայ կեանքի ընթացքը կը ճշդեն և մեր կեանքի մէջ կը հասքարեն նոր սկիզբ մը: Վյդպիս ալ եղած է նաև իմ հովուական կեանքին մէջ: Բազում մեծ միջոցառումներ եղած են իմ կեանքի մասն ու բաժինը, բայց անոնց մէջ աննշմար կարծուածներն են, որոնք նոր ընթացք են պուած իմ կեանքին:

Թող Մեծ Պահը առիթ մը ըլլայ բոլորիս համար, որպիսզի աղօթքով ու պահեցողութեամբ փնդուենք այն փոքր կարծուած երեւոյթները, որոնք ներշնչած ու նորոգած են մեր հոգին և մեր մէջ հասքարած են կեանքի նոր սկիզբ մը:

ՈՒՐԲԱՅ-

*“I should pray not far a change of circumstances
but for a change of heart, a deepening of faith...”*
(Bill Peatman)

Աղօթքի գլխաւոր դերակափարութիւնը կը կայանայ ոչ թէ մեզմէ դրւոս գվնուող իրավիճակներու վրայ, բայց մեր հոգեւոր աշխարհին վրայ: Երբ կ’աղօթենք, ապա մեր գլխաւոր նպագակը պիգի ըլլայ մեր հոգին լեցնել Աստուծոյ ներկայութեամբը, որով եւ պայմանաւորուած է հոգին մաքրութիւնն ու արբութիւնը: Քանզի երբ հոգին մաքուր է, ապա նոյն հոգին լոյս կը բարածէ իր շուրջը, բոլորին վրայ:

Քրիստոս՝ Աստուծութիւն, Իր առաքեալներուն սորվեցուց աղօթել, որպէսզի զօրութեամբ ու առաջնորդութեամբ կարողանային ի կափար ածել այն պարզականութիւնները, որոնք վսկահուեցան անոնց. դարածելու Աստուծոյ խօսքը ընդհուպ մինչեւ իսկ նահապակութեամբ:

ՇԱԲԱՁ

Կանայի հարսանիքը Քրիստոսի հրաշագործութեան շարքին առաջինն է: Խորիմասպ այս պարումը շար յաճախ ամբողջական իմաստով չէ որ կը ներկայացուի: Բնական է, որ այնքեղ կ'արդարացնափուէր Քրիստոսի աստուածային զօրութիւնը, բայց ամենէն կարեւոր այն է, որ նոյն հրաշքին մէջ կը գեսնանք Քրիստոսի փափաքը կերպարանափոխելու մարդկանց հոգեւոր աշխարհը: <Եփեւաբար, հրաշքի գիւաւոր իմաստը կը կայանայ այն կեփին մէջ, թէ Քրիստոս ինչպիսի դերակարարութիւն մը կրնար ունենալ հասարակական կեանքին մէջ, մարդկային անհարական կեանքին մէջ: Ուրեմն երբ կը կարդանք հրաշքները, միշտ նկաքի ունենանք, որ անոնցմէ ամէն մէկուն մէջ կը դրսեւորուի Քրիստոսի փափաքը՝ կերպարանափոխելու մեր հոգեւոր կեանքը, մեր ներքին աշխարհը: Ահա թէ ուր կը կայանայ հիմնական հրաշքը:

ԱՆԻՐԱՒ ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻՆ

Մարդուն կեանքը Ասպուծոյ կողմէ փրուած պարզեւ մըն է, որ տնտեսելու պարբականութիւնը ունինք: Եւ որպէսզի իրաքանչիւրիս կեանքը աննպագակ ընթացք չորդեզրէ, ապա Ասպուած կը միջամբէ մարդկութեան կեանքին մէջ, որպէսզի իր Միածին Որդու պապարագումովը վերսպին մարդկութեան պարզեւէ հոգեւոր նոր ուժականութիւն մը:

Քրիստոսի կողմէ պապմուած առակներէն՝ Անիրաւ Տնտեսի առակը շաբ յաճախ սխալ կ'ըմբռնուի, որովհետեւ երբ առակին մէջ կ'ըսուի թէ «Տէրը զովեց անիրաւ տնտեսը», ոմանք կը մոռնան որ Տիրոջ ակնարկը կը վերաբերի անիրաւ տնտեսին անձին անդրադառնին: Անիրաւ Տնտեսը իր սխալ ընթացքին անդրադառը ունեցաւ, որուն համար անոր առիթը փրուեցաւ ինքզինք վերահասպագելու իր նախկին պաշփոնին մէջ: Բոլորիս կեանքին մէջ կամայ թէ ակամայ մարդկայնօրէն կ'արձանագրուին թերացումներ: Ամենէն էականը մեր անդրադառն է կապարուած թերացումին եւ ապա սրբագրութիւնը մեր ընթացքին: Որովհետեւ Ասպուած ներողամիտ Ասպուած է եւ կը ցանկայ իր զաւակներուն վերադարձը:

Մեծ Պահքի հոգեւոր ճանապարհորդութեան ընթացքին բոլորս ալ մենք մեզի ուղղենք նոյն հարցումը, թէ ինքանով կարգապահ տնտեսներ ենք մեզի վսպահած պարբականութեանց մէջ: Եթէ կան թերացումներ, ապա Մեծ Պահքը սրբագրութեան առիթը կ'ընծայէ մեզի:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Լսել Ասքուծոյ պարզամը - ահաւասիկ այս իսկ է Մեծ Պահքի գլխաւոր նպարակներէն մէկը, որ կարելի է իրագործել կամ իրավանացնել յարագրեալ աղօթքով ու պահեցողութեամբ: Աղօթքի եւ պահեցողութեան կարգապահութիւնը կ'օգնէ մեզ, որպէսզի մեր մէջ մշակենք քրիստոնէական նկարագիրը: Իսկ Մեծ Պահքի հոգեւոր ճանապարհորդութիւնը կը դառնայ աւելի փափաքելի, քանզի այս շրջանին կ'երգենք իրաշալի շարականներ եւ ներշնչող աղօթքներ, որոնք կը կերպարանափոխեն մեր մէջ մեղաւոր կեանքը եւ Ասքուծոյ օգնականութեամբ կ'ընդունինք նոր կեանքը:

ԵՐԵՔՇԱԲԹԻ

Քրիստոս հրաւերն է հոգեւոր վերածնունդի: Քրիստոս հոգեւոր վերածնունդի աղքիրն է Ասպուածապուր մեր կեանքին մէջ: Եւ վերածնունդը պայմանաւորուած է քրիստոնեայի մեր հաւափքով, որ պէտք է դրսեւորուի մեր կեանքի սրբութեամբ:

Երբ կը խօսինք քրիստոնեայ ըլլալու մասին, ապա այն ժամանակ պէտք է ըմբռնենք, որ կան որոշակի պայմաններ, որոնք ասդիմանաբար պէտք է լրացուին մեր առօրեայ կեանքին մէջ: Ամենէն էականը աղօթքի կեանքն է: Եւ անոր յաջորդող հիմնական քայլը՝ Քրիստոսի նմանակցութիւնն է:

ՉՈՐԵՔԾԱԲԹԻ

Ասպուծոյ հետի ապրուած կեանքը՝ ապահովագրուած կեանքն է: Յանձնապուութիւնը Ասպուծոյ ձեռքերուն մէջ նպարակակեցն է հոգեւոր կեանքին եւ աղօթանուէր կեանքի ընթացքին: Երբ մարդը կ'աղօթէ, ապա ան կ'ապրի Ասպուծոյ հետի: Ուրիշ խօսքով, այդօրինակ կեանքը արփացոլումն է Ասպուծոյ խօսքով առաջնորդուած կեանքին: Հեքեւաքար, Ասպուծոյ հետի ապրուած կեանքը ապահովագրուած կեանք է, այնպէս ինչպէս մանուկի կեանքը ապահով է իր մօր ձեռքերուն մէջ:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

Տեսիլքը մեր մարդկային հոգեկանութեան անքակդելի մասն է: Ասպուած բոլորիս օրինած է զանազան շնորհներով: Զանազան շնորհներու շարքին դեսիլքը ամենէն թանկագին նուէրն է: Եւ դեսիլքը մարդկային հոգեկանութեան անքակդելի մասնիկն է: Տեսիլքը մեզ կը պարզեւէ ներքին զօրութիւն եւ իմասպութիւն արեղծագործելու եւ ապրելու իմասպատորուած կեանք: Կեանքը պեզք է ապրիլ անվերջ դեսիլքներով, որպէսզի ոչ միայն անհապական մեր կեանքը հարսպացնենք, այլև կարողանանք ներշնչել մեր շուրջինները:

ՈՒՐԲԱԹ-

Ծնած ենք յաղթելու ոգեկան ոյժով:

Երբ մեր հասարքն ու վստահութիւնը կը դնենք Ասպուծոյ վրայ, ապա այս ժամանակները կը գ�նենք ներքին անբացապրեկի ոյժը, որով կը կարողանանք յաղթել կեանքի դժուարութիւնները։ Կեանքը աւելի փոկուն է երբ յարագետօրէն կը սնինք Ասպուծոյ սիրով։ Եւ Ասպուծոյ սէրը մեր մէջ կ'արդինաւորէ մասնայագուկ յարզանք Ասպուածապարզեւ մեր կեանքի նկարնամբ, բայց մանաւանդ մեր մէջ կը խորացնէ զիվակցութիւնը այն մասին, որ Քրիստոս պարարագուեցաւ մարդկանց հոգիներու փրկութեան համար։

ՇԱԲԱՁ-

*«Մաքուր սիրու մը հասպատէ իմ մեջս,
ն'կ Ասպուած, ևս ուղիղ ու նոր հոգի մը
դիր իմ ներսս»* (Սաղմոս 51:12):

Այս փափաքը պիտի անընդհափ աղօթքով կրկնենք որպէս մեր սրբին համոզումը: Ինչքա՞ն առանձնութեան ու խոկումի մէջ ենք, այնքան մեր մպերմութիւնը Ասպուծոյ հետ աւելի պարզ է: Ինչքա՞ն յարագեւող ենք մեր աղօթագրոյցին մէջ, այնքա՞ն շեշփուած է մեր սրբին ջերմ ու անկեղծ փափաքը, որ յստակօրէն արդայայփած է Սաղմոսերգուն.

«Մաքուր սիրու մը հասպատէ իմ մեջ, Տէր Ասպուած, ևս ուղիղ, այսինքն արդար ու նոր հոգի մը արմափաւորէ իմ էութեանս մէջ»:

ԱՆԻՐԱՄ ԴԱՏԱՐԱՐ

Մեծ Պահքի երրորդ կիրակին նուիրուած է աղօթքի յարագեւութեան: Այս է հիմնական պարզամթ: Յաճախ կը խորիինք, որ Աստուծոյն ուղղուած մեր աղօթքները անյապաղ իրենց պարասիանը պէտք է գրնեն: Սակայն, Աստուծ իրաքանչիրին կ'ակնկալէ անյոզնարեկ աղօթասացութին մեզմէ ամէն օր եւ ամէն ժամ: Այրի կինը աղօթքի այդ օրինակով կը ներկայանայ մեզի, որ կը շարժէ նաև անիրաւ դարաւորին գութը, որ նոյնիսկ Աստուծմէ վախ չուներ:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Մեզմէ ոչ ոք առանձին է Ասպուծոյ աջին: Արարիչն Ասպուած երկինքէն կը նայի բոլորի վրայ: Ու որպէս քրիստոնեայ հաւաքացեալներ, մենք պարփ ենք փնտռելու երկինքէն մեր վրայ փայլող լոյսը: Եւ փնտռփութը որոշակի եւ իրական է, երբ կ'առօթենք եւ այդ կերպ կը միանանք Ասպուծոյ: Հեքեւաբար, երբ կը շարունակենք քայլերը Մեծ Պահքի հոգեւոր ճանապարհորդութեան ուղիէն, անդարակոյս կը հանդիպինք Ասպուծոյ եւ կը հասպարենք միութիւն մը Քրիստոսի հետ:

ԵՐԵՔՇԱԲԹԻ

Ասքուծոյ ընդառնիքին մէջ:

Բոլորս ալ Ասքուծոյ ընդառնիքին մաս կը կազմենք: Այս մգածումներով կ'ահազանգէ մեր մէջ այն գիտակցութիւնը, որ որպէս քրիստոնեաներ կարարենք մեր պարփականութիւնները ուրախութիւն եւ միմիշարութիւն բերելու համար Ասքուծոյ ընդառնիքին: Մենք պարզ ենք մեր պարփականելիութիւնն արձանագրելու Ասքուծոյ ընդառնիքին մեր քրիստոնէական նկարագրով:

ՉՈՐԵՔԾԱԲԹԻ

Մահուան դեմ յաղթական:

Ճշմարիվ քրիստոնեան կը մերժէ մահը, քանի որ Քրիստոսվ մահը պարզութեան է մափնուած: Այն անձը որ կը սարսափի մահէն, իր էռթեանը մեջ մեռեալ հոգի մը ունի: Քրիստոնեաներ կը մերժեն մահը եւ իրենց հաւաքըն են հասպափած ի Քրիստոս եւ Անոր հրաշալի Յարութիւնը, որ նաեւ նպագրակալէվն է Մեծ Պահքի ճանապարհորդութեան:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

Ասպուած, մեր Տէրը, կը դառնայ հայելին մեր հոգեւոր կեանքի ներաշխարհին: Ասպուածով մենք կրնանք ներթափանցելու մեր հոգիի խորքը եւ զԱսպուած դարձնելու մեր հոգիներու ուղեկիցը: Ասպուած է մեր կեանքի նպագակակերը: Մեր մգերիմ կապը, յարաբերութիւնը Ասպուածոյ հետ պայմանաւորուած է Մեծ Պահոց աղօթքներու կարգապահութեամբ:

ՈՒՐԲԱՅ-

Լռութիւնը՝ աղբիւրն է հոգեւոր զօրութեան:

Ես յաճախ կորսնցուցած եմ լրութիւնը: Սակայն, Ասպուած մեզմէ ոչ ոքին առանձին չէ թողած: Կորուսեալ հոգիներ, աղօթքով դուրս կը բերեն իրենց կեանքը խաւարի խորքերէն եւ նոր միութիւն մը կը հասպագեն Ասպուծոյ հետք: Այս է պահը նաև հրաշագործութեան: Աղօթքը կը բանայ մեր սրբին աչքերը, որպէսզի կարողանանք գլեսնելու այն ներկայութեան որ մեր կողքն է: Այդ Ասպուծոյ ներկայութիւնն է:

ԾԱԲԱՁ-

Ասպուած՝ ասպուածներու մշակոյթի մէջ:

Կ'ապրինք աշխարհի մը մէջ, ուր շրջապատ-
րած ենք ասպուածներով: Եւ եթէ պարպուած
ենք ճշմարիք Ասպուծոյ ներկայութենէն, ապա
մեր հոգեւոր կեանքը շեղում մը կ'արձանագրէ:
Մեծ Պահքի հոգեւոր ճանապարհորդութիւնը
հոգեւոր իմաստով ամենէն աւելի հոգին շարժող
ժամանակահարուածն է քրիստոնեայի կեանքին
մէջ: Ինչքան յարագեւենք այս ճանապարհոր-
դութեան մէջ, այնքան եւս Ասպուած պաշփ-
պանն է մեր կեանքին:

ԳԱԼՍՏԵԱՆ ԿԻՐԱՎԿԻ

Մեծ Պահքի վեցերորդ կիրակին մեր մէջ կը խորացնէ այն հաւաքքը, որով եւ կարող պիտի ըլլանք ընդունելու Քրիստոսի Ասպուածութիւնը որպէս Երկրորդ Ադամ, ի փարբերութիւն առաջին Ադամին, որ ապրեցաւ անհնազանդ կեանքով եւ արգաքսուեցաւ դրախսրային կեանքէն: Քրիստոս, Երկրորդ Ադամը, Երկինքէն իշաւ, որպէս Ասպուածորդի, որպէսզի մեղաւոր մարդուն կեանքը նորոգէր եւ բարձրացնէր առ Ասպուած: Ահա այս խոկ է Ասպուծոյ սիրոյն արգացոլումը մարդկութեան համար:

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Ասպուած մեր հոգեհարազապն է:

Ասպուած մեր ներքին եւ հոգեւոր աշխարհին հայելին է: Ասպուծոյ ներկայութեան միայն մենք կը կարողանանք փեսնել մեր հոգիներուն խորքը եւ զԱսպուած դարձնելու մեր հոգեհարազապը: Ասպուած մեկնակեցն է մեր կեսանքին: Մեծ Պահքի արարողակարգերը մեզ կ'առաջնորդեն դէպի Ասպուած:

ԵՐԵՔՇԱԲԹԻ

Սպեղծագործակից Ասքուծոյ:

Ասքուած մարդը կեանքի կոչեց սպեղծագործելու զօրութեամբ: Եւ եթէ կարող ենք սպեղծել, ապա մեր կեանքը փաստօրէն կ'ապրինք Ասքուծոյ հետ:

ՉՈՐԵՔԾԱԲԹԻ

Մեծ Պահքը փորձութեան լեռն է:

Մեծ Պահքը փորձութիւն է դեսակեպով մը մեր հոգեւոր կեանքին մէջ: Մեծ Պահքը մեզ կը զօրացնէ ի Քրիստոս մեր կեանքին մէջ: Անոնք որոնք Մեծ Պահքը կը բռնեն որպէս հաւաքրի կարգապահական միջոց, ապա օգլուած են աղօթքի եւ պահեցողութեան աւանդէն: Մեծ Պահքի ժամանակահարուածը մեզ կ'օգնէ իշնելու մեր էութեան խորքը եւ այնպեղ գրնելու մեր իրական եսը:

ՀԻՆԳՇԱԲԹԻ

Մարդկութեան ծառայութիւնը՝ ներկայութիւնն
է Ասպուծոյ:

Քրիստոնեայի կեանքի նպարակակեփն է
մարդկութեան ծառայութիւնը: Ծառայութիւնը մեզ
կը պարզեւէ ոչ միայն ուրախութիւն, այլև՝ մեզ
կը մօղեցնէ Արարին: Ասպուած մեր կեանքի
նպարակակեփն է: Ծառայութիւնը, հերթեւաբար,
սրանչելի գործիք մըն է, որ կ'օգնէ մեզ ըմբռնե-
լու Ասպուծոյ ներկայութիւնը մեր հոգեկանու-
թեան մեջ:

ՈՒՐԲԱՌ-

Ճարդարապետնք մեր կեանքը:

Ինչպէս կը դառնանք մեր կեանքի ճարդարապետը: Որպէս քրիստոնեաներ, երբ հաւաքքը, յոյսն ու սէրը, աղօթքն ու Մեծ Պահքը կը դարձնենք միջոցները մեր հոգեւոր կեանքի մշակման, ապա կը կարողանանք դառնալ ճարդարապետը մեր կեանքի: Հերթեաբար երբ մեր հոգեկանութիւնը կո սնուցենք այն կերպարով որ Քրիստոս կը պարզենէ, ապա կը կարողանանք դառնալ մեր սեփական կեանքի ճարդարապետը:

ՇԱԲԱՁ-

Մարդ իր բոլոր բարոյական անկումներուն մէջ կարող է Ասքուծոյ մերձենալ իբրև սիրալիր եւ ներողամիտ Հօր մը, հետանալով խապար իր արագաւառը անցեալէն եւ նորոգ կեանքի մը վերափեղծումով սրբութեան խորան մը կանզնել իր մէջ, մշղապէս յարաբերութեան մէջ մնալու համար Տիրոջ հեթ, Պողոս Առաքեալի փորձառութեան համեմափ թէ՝ «Քրիստոս է որ կ'ապրի իմ մէջս» (Տես՝ Բ. Կորնլ. 12:9):

Մարդն այն հրաշքն է սպեղծագործութեան մէջ, որ իր մէջ ունի ասքուածային գօրութիւն, քանզի սպեղծուած է Ասքուծոյ պաքկերին համաձայն: Մարդն, այո՛, իր բովանդակ կեանքի ճանապարհորդութեանը ընթացքին բազում անկումներ կրնար ապրիլ, բայց աղօթքի ապրումով իր մէջ կը վերապրի Ասքուծոյ մօպենալու ձգվումը: Էականը, սակայն այն է, որ մեր կապն Ասքուծոյ հեթ ըլլայ յաւիպենական եւ հասպար:

ՓՈԽԱՆ ՎԵՐՋԱԲԱՆԻ

Մեծ Պահքի հոգեւոր ճանապարհորդութեան ընթացքը լիարժեք կերպով ապրող Քրիստոնեայ հաւաքացեալն անփարակոյս պավրասպ կը զգայ դիմաւորելու յարուցեալ Փրկիչը, որուն զօրութեամբը քրիստոնեան իր հոգեւոր էութեանը մեջ կը զգայ նաև վերանորոգումը իր կոչման՝ դառնալու համար Ասպուծոյ ճշմարիկ սպասաւոր եւ կագարողը Ասպուծոյ կամքին:

INTRODUCTION

What must we do to ensure that the Great Lenten journey becomes the reflection of our spiritual life and a path to renewed faith? In a quest for spiritual fulfillment, let us offer ourselves into the Hands of God and lead a life of prayer and fasting. We shall then emerge with transformed strength seeking to procure spiritual health, purity and serenity. More importantly, we shall be filled with a longing for closeness with God and humanity.

Our Church forefathers have clearly defined the practices to be followed during the Great Lent. Though not all Lenten practices may be applicable in today's society, we shall adopt those which have proven to be of great benefit. We hope that during this year's Lenten journey you will consider our following recommendations:

First - Choose and read two prayer passages from St. Nerses the Graceful's "Faithfully I Confess" (Havatov Khostovanim) as your weekly Sunday Scripture readings so that you may fill your hearts with God's divine love.

Second - Fast during the Great Lent. Abstaining from the desirable aspects of life helps to cultivate spiritual discipline. Allow your body to feel that sacrifice. Moreover, attend Sunday services and weekly vigils.

Third - Read the Great Lent booklet "I Confess with Faith" - (Havadov Khosdovanim) prepared by the Diocese and available under the Events section of the Diocesan website. Let the simple messages of the booklet serve as a guide as you embark on this spiritual journey. Reflect on your feelings and concerns.

May God be with us in this magnificent journey!

“Thy word is a lamp to my feet
and a light to my path.”

Psalm 119:105

These are the words of the psalmist uttered to God as a prayer. The same words equally express the prayer of the heart of all those who live their life with God. We live in a world where material has dominated the life of humanity and has distanced itself from God, thus diminishing in its nature the image of the Almighty God. However, blessed are those who walk through the Lenten Journey by filling their lives with prayer and fasting and in nourishing their hearts with the Word of God thus, enlightening their spirituality.

My dear faithful!

Great Lent is one of the most crucial times in the Christian life, therefore it is my goal that we support and inspire one another during this period and grow in faith, charity and hope.

THE DOORWAY TO THE GREAT LENTEN JOURNEY

Week I

MONDAY

“Let love be genuine, hate what is evil. Holdfast to what is good.” (*Romans 12:9*)

Christian love ought to be lived and reflected in its fullest sense. We cannot mix hypocrisy in our love, when we let our love be sincere and pure. In the Christian sense, love has a fundamental meaning: love means to be humble and to serve. If this is the kind of love reflected in our fellowships and relationships between friends and families then we create for ourselves a peaceful world. Therefore, when St. Paul conveys to us his message, "let love be genuine", he warns us all to stay away from evil. Therefore, hypocrisy is equal to evil, and we ought to hate evil and be followers of what is good. Let us take this spiritual bread and enlighten our spirituality as we embark on the Great Lenten journey.

As we read the message of St. Paul, then it mirrors the state of our spiritual life with its

turbulences. When the Christian understanding of love is weakened in our souls, let us nourish our souls with the words of St. Paul to live a true and righteous life which is the fulfillment of God's will.

“Do not be overcome with evil, but overcome evil with Good.” (*Romans 12: 21*)

TUESDAY

“Never lag in zeal, be aglow with the Spirit, serve the Lord.” (*Romans 12:11*)

For us as Christians the actual explanation to be aglow with the Spirit has a special significance. Through this message the Apostle helps us understand that we are enriched through the baptism of the Holy Font with the gifts of the Holy Spirit. If we ever lose this thought then pride becomes rooted in our spirituality. Pride is the greatest sin.

As Christians we need to live a thoughtful life, aware of the gifts of the Holy Spirit and in serving the Lord. To serve God means to have respect for creation. Service to God also should be seen in our service to humanity. In short, if humanity lives in a true servitude then the world will relieve itself from its cycle of wars and violence.

Therefore, let us continue to pray and fast and inspire our friends with the spirit of peace.

WEDNESDAY

“Rejoice in hope, be patient in tribulation, be constant in prayer.” (*Romans 12:12*)

Hope is the greatest Christian virtue. During baptism the child acquires Faith, Hope and Love. To hope means to have faith in God. To hope means to live with Christ, to be a partaker in his sufferings. If Christ our Lord endured sufferings till crucifixion how much more is expected from us? Often we are confronted with tribulations and we are in despair. Let us always remember the sufferings of Christ as He took upon himself all the sufferings for the salvation of humanity. Patience is life and more so as it turns our God given lives into a miracle.

During the Lenten journey God blesses us all with the spirit of Hope and armors our spirituality with patience. Regardless of our position in today’s society, we all are able to progress if we are able to endure tribulation and hardships. Literally, we all fail without patience.

THURSDAY

“Bless those who persecute you; bless and do not curse.” (*Roman 12:14*)

In order to grasp the depth of this message we ought to read the words of Christ carefully. He has a compassionate heart for all without exception. Often He has been criticized by the Pharisees and the Scribes. He preached forgiveness and expected from all to understand forgiveness as the golden rule. While he preached forgiveness Pharisees and the Scribes held firm to the Old Testament law.

“Bless those who persecute you; bless and do not curse.” (*Romans 12:14*)

How can we bless our enemies, who caused us much harm? However, if we profess to be Christians, we then have the moral obligation to forgive. Contrary to this simply distances us from Christianity.

Christianity is based on the spirit of forgiveness. The Lenten journey is a kind of school, during which time we could enrich our lives through prayers and fasting, and change our spirituality making God’s presence real in our life.

FRIDAY

“Give in harmony with one another; do not haughty, but associate with the lowly; never be conceited.” (*Romans 12: 16*)

This passage from the Bible is one of the most remarkable qualities of Christianity. Whatever we expect from our fellow friends we also have an obligation towards them. We ought to reject senseless pride and live a life of servitude.

As Christians we need to have the courage to acknowledge our failures and successes, since to accept ones failure both reflects willingness to change for the better life.

The Lenten journey requires from us the fulfillment of moral duties and responsibilities during the journey towards the celebration the Victorious Resurrection of Christ our Lord with a renewed spirit. This can only be fulfilled when we live a humble life, a life of apostleship to Christ.

SATURDAY

“Practice Hospitality” (*Romans 12: 13*)

This could be observed as one of the most important qualities of the Christian characteristics. For it is not enough to be glad and hospitable for our beloved ones and friends. It is equally important to show the same love for all without exception.

The Lenten journey ultimately pursues this important purpose to develop within us many good qualities. Hospitality is certainly the reflection of our Christian faith. Hospitality should also be the inner strength of our sponsorship in our church and community.

THE SUNDAY OF EXPULSION

The title "The Sunday of Expulsion" is based on the biblical narration of the exile of Adam and Eve from Paradise. After the creation of the world God created man and gave him all the goodness of the world to enjoy.

However, humanity had pride to the extant of equaling the self with the Lord. This was ultimately the reason of the expulsion. We all are born with the Original Sin, however, being baptized in Christ from the Holy Font we are sanctified from our Original Sin. Thus, we armor our spirituality with Christ.

Week 2

MONDAY

“Whatever the mind of man conceives and believes it can achieve.”

All of our visions are possible; however, we can only create when we make God the foundation of our lives. Above all, whatever creation is inspired by God is good and useful for mankind. Therefore, let us all make prayer the mirror of our hearts which is truly the reflection of God’s immeasurable love for humanity.

TUESDAY

“Christ changes men, who then change their environment. The world would shape human behavior, but Christ can change human nature.”

- Ezras Taft Benson

Christ is the doorway to new life. The Incarnation of Christ has transformed the life of humanity. Christ gave us the Divine strength to find in ourselves the ability to change inwardly. We all are blessed for we are enriched with the presence of Christ. With Him, we change our lives for the better which is the most significant virtue and ultimately the purpose of the Incarnation of our Lord.

The transfiguration of our spiritual life does not take place if we distance ourselves from Christ. The more we distance ourselves from Christ the more we weaken within ourselves the presence of God.

WEDNESDAY

“Beauty is ultimately more about the size of our hearts, about how much they can empathize, and how widely and unselfishly they can embrace. To that end the desert of loveliness is helpful in softening the heart.”

Rev. Ron Totheiser

This quote helps us focus on the importance of prayer and fasting. Through this exercise, we crystallize within ourselves our God-given love for others. Those who have genuine love are the ones who uproot their selfishness and depart from the evil which kills the human soul. The more we pray the more we fill our hearts with the unique love to embrace all in service without any expectation of reward. Through our beauty we find what is in the heart of human souls; it is this kind of truth which opens for us the doorway which leads us to God.

THURSDAY

"Therefore, let us search the imperishable food."

In our lives we taste two kinds of food. We consume the perishable food which nourishes our body. The Word of God, nourishes, strengthens and renews our spirituality, the bread of gospels. As we consume the world of God, we become spiritually renewed.

Christ is the mirror of our life. The closer we are to Christ, the better we can understand our inner world of capabilities and shortcomings.

FRIDAY

“For the Kingdom of God does not mean food and drink but righteousness and peace and joy in the Holy Spirit. He who serves Christ is acceptable to God and approved by men. Let us then pursue what makes for peace and for mutual building.” (*Romans 14:17-19*)

As St. Paul, the Apostle points out in the Epistle to the Romans, the Kingdom of God does not mean food and drink. Kingdom of God, is spiritual bread offered to us all through the Gospels. We ought to nourish our soul, heart and mind with the bread of the Gospels. Then our life will be the reflection of peace, justice, and divine joy.

The Apostle conveys the message to us very clearly: “He who serves Christ is acceptable to God and approved by men.” Those who serve Him will be accepted by God and welcomed by men. Thus, let us reflect on the verse conveyed to us by St. John the Apostle and walk the Lenten Journey with prayer and fasting.

SATURDAY

The Christian Faith is our best shield against external forces. We shall lead exemplary Christian lives and cherish the Gospel as the invaluable source which strengthens our moral values and nourishes our spiritual life. Let our love for our Lord and Savior Jesus Christ transpire to the young generation, for they will find the path to righteousness, guidance and shelter in the Armenian Holy Apostolic Church. Let them find spiritual comfort within the blessed walls of the Armenian Apostolic Church and lead enriching lives of prayer.

Dear Lord, open the doors to my soul so that I may walk to You with a humble heart and be comforted by Your divine light. Let me lead a life according to Your will and let be Your faithful servant within the blessed walls of Your church.

THE SUNDAY OF PRODIGAL SON

The third Sunday of the Great Lent is known as the Sunday of the Prodigal Son. Christ our Lord tells us a parable which in itself mirrors our own lives. It is one of the most cherished parables which outlines the essence of the Christian spirit. The message of the parable is so powerful that it can be a Gospel itself.

In the Lord's Prayer, we ask God for the forgiveness of our sins. We often forget to forgive our fellow men. In the parable of the Prodigal Son, the Almighty God is depicted by the Father figure. The two sons represent humanity. The younger son genuinely confesses to his father and asks for his forgiveness after leading a life of wild living. The older son represents the part of humanity which has jealousy and an unforgiving spirit embedded in their hearts. Therefore, let us read the parable with the perception that we all are called to change the course of our lives and continue to make God the destiny of our lives.

Week 3

MONDAY

“Morality is the value that gives a sense of purpose in one’s life and acts as a bridge in the relationship between Man and God. Morality is rooted in our spiritual life. Without morality, our lives would be thrown off natural course, lose overall sense of meaning and be deprived of God’s divine presence. Morality enables us to picture a clear path leading to God. Morality strengthens our belief to perform God-pleasing duties and tasks for the betterment of humanity.”

- Rev. Ronald Rolheiser

TUESDAY

One of the greatest teachings of the Christian faith is to love those individuals who may wish to hurt you with their words and actions. Christ, our Lord instructs us to show love for those people and defeat evil with love. The reasoning for this approach is that they too are God's creations. To reject them as human beings created in God's image is to lower ourselves to the same level as those who reject us.

WEDNESDAY

“Often when we are blessed with prosperity our awareness of our need for God recedes.”

- Bill Peatman

Why do we pray? What do we ought to pray for?

The answer to these questions has been provided by many. In his column “Able to prosper in any situation - with God’s love,” Bill Peatman shares with us a wonderful thought.

When life’s purpose is shaped by material values, the person is distanced from God and is alienated from leading a prayerful life. We ought to be prudent in elaborating on the columnist’s thought. This does not mean that one cannot enjoy God’s offerings, for one has the right to live a comfortable life. However, we need to remember that we are created by God and our commitment to God should be reflected in true discipleship, in making the Gospel of Christ the path to righteousness.

THURSDAY

“Sometimes when I consider what tremendous consequences come from little things... there are no little things.”

- Bruce Barton

We often search for God in the most visible and miraculous aspects. However, we need not forget that God's grace is reflected even in the most invisible things, which at times inspire us to the extent that we are able to see the power of God.

In my own pastoral ministry little things at times have left an imperishable impact on my spirituality. Therefore, may the Lenten Journey, a period of prayer and fasting, be the reason for our spiritual reawakening. Throughout the journey, let us to search for the hidden spiritual values in our God-given life and bring them to life.

FRIDAY

“I should pray not for a change of circumstance but for a change of heart, a deepening of faith...”

- Bill Peatman

Prayer has the greatest impact on our inner spiritual life. As we pray, we aim to fill our souls with God's presence, through whom the sanctity of our souls and hearts is conditioned. With a cleansed spirit, we can enlighten the lives of our fellow brothers and sisters with the love of God.

Christ, our Lord, taught His disciples to pray and thus fulfill all the duties and responsibilities entrusted to them by God.

SATURDAY

The miracle at the wedding of Cana is the first amongst the miracle stories. The power of Christ's divine presence is truly reflected in the miracle. Through this miracle, Christ teaches us the lesson to transform our spirituality.

Christ's role in the lives of individuals and the community as a whole is revealed through the miracle. With the miracle at the wedding of Cana, we are reminded of Christ's expectations from us as individuals and communities. He expects the transformation of our inner world and spiritual life.

THE SUNDAY OF THE UNJUST STEWARD

We are obligated to manage our God-given life wisely. To ensure that our lives are not lost in vain, God bestowed upon humanity the Incarnation of the Only Begotten Son. Our Lord and Savior Jesus Christ sacrificed His life for the salvation of humanity.

The Sunday of the Unjust Steward is named after the parable told by Christ, our Lord. It is often misinterpreted. "The master commended the dishonest manager for his shrewdness" (Luke 16:8). Christ's reference is not for the steward's wrongful act but because of the steward's realization of his misconduct. Some forget that Christ is referring to self-consciousness of the steward who realized that the lifestyle which he leads is wrong. Our lives are filled with flaws. It is essential that we realize our flaws and wrongdoings and correct ourselves, for God is forgiving and desires our return.

Let the Lenten Journey be the calling to evaluate the course of our lives, strengthen our relationship with God and become God's exemplary stewards in society.

Week 4

MONDAY

To listen to God's voice is the ultimate goal of the Great Lent. This goal can only be realized through strong discipline of prayer and fasting, thus developing within us the Christian character. During the Lenten Journey, we are offered the mystical hymns and inspiring prayers of the Church Fathers which shatter our sinful life and guide us towards God.

TUESDAY

Christ is the Call for Spiritual Renewal.

Christ, our Lord, is the source of spiritual renewal in our God-given life. Our renewal is conditioned only through our faith in Him, which also transpires us with the sanctity of life.

WEDNESDAY

A life with God - is a life of protection.

Surrendering to God is certainly the ultimate result and the spiritual gain of a prayerful life. As we pray, we live a life with God; a life in accordance with the divine messages which put our lives in the hands of the Almighty. Therefore, a life with God is a life of comfort and protection.

THURSDAY

*Vision is a part of our human texture.
God has blessed us all with a variety of gifts.
Amongst the countless gifts, vision is the most
precious gift that humanity ought to cherish.
Vision is an inseparable part of our human
spirituality and human texture. Vision grants us
the inner strength and the wisdom to create and
live a meaningful life. Life lived with endless
vision enriches our own and inspires the lives of
our fellow friends.*

FRIDAY

Born to Conquer

Put your faith in God and you will find within your soul and heart the undiscovered strength to overcome the hurdles of life. Life becomes more enduring and solidified when we constantly nourish our souls with the immeasurable love of God. Love produces within us respect for our God-given life and above all an appreciation for the sacrificial life of Christ our Lord for the Salvation of our souls.

SATURDAY

“Create in me a pure heart, O God,
and renew a steadfast spirit within me.”

Psalm 51:10

The meaning of this prayer could not come at a more appropriate time than the Great Lent. This Psalm should be our companion in our prayerful live. Our relationship with God is strengthened in solitude. The inspiring Psalm takes meaning as we continue to strengthen our bond with God through prayer.

“Create in me a pure heart, O God,
and renew a steadfast spirit within me.”

THE SUNDAY OF UNJUST JUDGE

The fifth Sunday of Lent is dedicated to prayer. The widow in the parable of the Unjust Judge reminds us of the perseverance expected from all of us in our faith life. Often, we expect immediate or timely answers to our prayers. In our relationship with God, we are expected to be engaged in unceasing and relentless dialogue through prayer.

Week 5

MONDAY

None of us are alone.

None of us are alone in the eyes of God. The Creator of Heaven and Earth watches on us from above. As Christians, we ought to search the light shining upon us. This can be accomplished when we pray and connect our lives with God. Therefore, as we continue to walk the Great Lenten Journey, we eventually meet God and create a union of fellowship with Christ.

TUESDAY

A member of God's Family

We are God's Family. This thought alone alerts in us a wisdom and responsibility, as Christians in bringing joy and comfort to God's Family. We need to announce our belonging to God's Family with true Christian character.

WEDNESDAY

Victorious against death!

A true Christian proudly denounces death, which has been trampled with the death of Christ. Any person who fears death is a dead soul in a Living physical entity. Christians who denounce death and put their faith in Christ certainly live the spirit of the Holy Resurrection, the destiny of the Lenten Journey.

THURSDAY

God, our Lord, becomes the mirror of our inner spiritual life. In God alone we see the depth of our souls, for God is our soul mate. God is the destiny of our life. A closer relationship with God is conditioned through the discipline of the Lenten services.

FRIDAY

Solitude is the source of spiritual strength.

I have often lost my solitude. God never leaves any of us in times of trouble. Lost souls are reunited with God through heartfelt prayer. This is the miraculous moment. Prayer opens our heart to embrace a warm presence, the presence of God.

SATURDAY

God in the culture of gods

We live in a world and are surrounded by gods. A soul emptied from the presence of the true God may go astray. The Lenten Journey is the most fulfilling period in the life of the Christian. A continuous life of prayer throughout the journey ensures us of the divine presence and protection of God.

THE SUNDAY OF ADVENT

The Sunday of the Advent strengthens our faith. We accept the Divinity of Christ as a second Adam. In contrast to first Adam, who lived his life in disobedience and was deported from a heavenly life. Christ, the Second Adam, descended from heaven as the Son of God to cleanse man of sin and raise him to God. This is the genuine expression of God's divine love for humanity.

Week 6

MONDAY

Make God Your Soul Mate

God our Lord becomes the mirror of our inner spiritual life. In God alone we see the depth of our souls. God is the destiny of our life. A closer relationship with God is conditioned through the discipline of the Lenten services.

TUESDAY

To Create is to Live with God

God has created us in a most unique and miraculous way, thus enabling us to continue the work of creation. The ability to create is a grace bestowed upon us by the Almighty. If we are able to create, we then give ourselves the chance to live with God.

WEDNESDAY

Lent is a Trial on the High Mountain

Lent is period of trial in the life of every Christian which strengthens their faith in Christ. It is equally a time of trial on the high mountain, which keeps us closer to God in a most unique way. Those who have observed the Great Lent have benefited from the discipline of prayer and fasting. Lent helps us enter into the depths of our soul and therein perceive the real self within us.

THURSDAY

Serving Humanity Brings Us Closer to God

The ultimate joy as Christians is what lies in the service we render to humanity. It does not only grant us joy, but above all it brings us closer to God. God our Lord is the destiny of our lives. Service, therefore, is a wonderful tool which helps us grasp the presence of God in our spirituality.

FRIDAY

The Architect of Your Own Life

How can we become architects of our own lives? One good response to this question is the way we utilize the tools which help us develop our character. For Christians, the tools are Faith, Hope, Love, Prayer, and the Lenten Journey. As we nourish our spirituality with the Gospel of our Lord and Savior Jesus Christ, we then are able to be the architects of our own life.

SATURDAY

In his moral life man should get closer to God as to the loving and forgiving Father. By recovering his own life he should construct a Holy of Holies in himself, in order to maintain constant relationship with the Lord, similar to the experience of St. Paul in the Second Epistle to the Corinthians (II Cor. 12:9 "...the power of Christ may rest upon me."

Man is the miraculous creation of divine power, for he was created in the image of God. Yes, we experience various trials and tribulations in life, but with life of prayer we can come back to God. It is essential thought that our relationship with God stays stable and eternal!